

Փոփոխական օդեր ըլլալու ատեն՝  
տակի գիրտը կը պղտորի, իսկ օղին  
զուտ ու հանդարտ կը մնայ :

Երբոր օդը գեղեցիկ պիտի ըլլայ,  
տակի գիրտին վրայ գզած բրդի կամ  
բամպակի կտորներու պէս բաներ կ'ե-  
րենան . իսկ օղին նոյնպէս զուտ կը  
մնայ :

Երբոր ան ծիւերը շատնան ու վեր  
ելլեն, և հեղանիւթը պղտորեն ու  
խռովեն, փոթորկի նշան է :

Երբոր հեղուկին երեսը բարակ  
մաշկ մը կը կապէ սառի պէս, և տա-  
կի գիրտը վեր կը բարձրանայ՝ անձրեի  
նշան է, իսկ ձմեռը՝ ձեան :

(Հ)ուխի կամ ամպի պէս նիւթը  
շատնայ նէ՝ փոթորկի նշան է : Իսկ  
երբոր տակի գիրտը երեսը կ'ելլէ, ու  
հեղուկը տակը պայծառ կը մնայ, գետ-  
նաշարժի նշան է :

Երբոր գիրտը երկու կը բաժնուի,  
կէսը տակը կը մնայ, ու կէսը երեսը  
կ'ելլէ, ու մէջի հեղանիւթը զուտ ու  
մաքուր կը մնայ, երկրորդ օրը բոլոր  
անձրե կուգայ :

### Դանձերը ջարդելու հարք :

Այս կտոր մը կուայաք՝ ըսուած  
փայտէն, և մանր ջարդելէդ ետքը ջը-  
րին մէջ եփէ . ան ջուրը մեղրի հետ  
խառնէ, ու պնակի մը մէջ լեցուցած  
գիր ան տեղը՝ ուր որ ճանձ շատ կայ :  
Ճանձերը ան անուշ մեղրը ուտենուն  
պէս՝ կը թունաւորուին, ու թմրած՝  
ասդիս անդին կ'իյնան կը սատկին :

Ա. Կոյակում. իտ. Legno santo. Տ. Փե-  
տակեր առաջ:

### ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

#### ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ

Ո(Ո)է յամաք ու ջրոդ երէէները հարդառա-  
մատուցական էարողութեանը էամիւլցին վրայ,  
ինչ աղցեցութիւն ունին :

Երբորական որ աշխարհիս ամէն մա-  
սերէն վեր է իրեն ամէն տեսակ յա-  
ռաջադիմութեամբը, մանաւանդ գի-  
տութեան և իմաստութեանմէջ ծաղ-  
կած ըլլալովը, պատճառը ինչ է ը-  
սենք նէ՝ իմաստուն աշխարհագէտ-  
ները շատ բան կը զուրցեն, և ամէնն  
ալ իրաւ կրնան ըլլալ : Այս ճշմարիտ  
պատճառներէն մէկն ալ ան է, որ Ով-  
կիսնոսին երկու մեծամեծ թևերը,  
այսինքն Ո'իջերկրական և Պալթիկ  
ծովերը, և ասոնցմէ ձեւացած ծոցերը՝  
Երբուպայի ցամաքին մէջ մտած են,  
ու մէյմէկ ջրանցքի պէս՝ հարաւէն  
հիւսիս կը վազեն . և աս ծովերը թա-  
փող մեծամեծ գետեր կան՝ որոնց մէջ  
տարւոյն մեծ մասը նաւարկութիւնն  
կ'ըլլայ, ու աշխարհիս հեռաւոր կող-  
մերը կ'երթցուի . մարդիկ ալ երկրիս  
զանազան բերքերը իրարու տանելով  
ու բերելով՝ իրարմէ նոր նոր գաղա-  
փարներ կը սորվին, խելքերնին կը բա-  
ցուի . ուստի կը տեսնենք որ քաղա-  
քականութիւնը ծովեզերեայ տե-  
ղուանք, գետերու բերան, և բարե-  
բեր կղզիներու մէջ միշտ աւելի ծաղ-  
կած է վաճառականութեամբ՝ քան  
թէ չոր ցամաք երկիրներու մէջ :

Խնչու համար այնչափ ծաղկած էր  
հին ատենի Եգիպտացւոց քաղաքա-  
կանութիւնը . — Ո'եծ պատճառնե-  
րէն մէկն էր կ'եղոս գետը, որուն եր-  
կու ծայրերը այլեայլ ճիւղեր բաժ-  
նուած ըլլալով, անկէ զատ՝ ուրիշ ջը-  
րանցքներ ալ ունենալով՝ քաղաքներն  
ու աւանները իրարու հետ հաղոր-  
դակցութիւն ունին . ասանկով վա-

Ճառականութիւնը դիւրացաւ, արհեստները առաջ գնացին, և ժողովուրդը կրթուեցաւ: Խակ ետքէն ասքաղաքականութեանմարելուն պատճառները յայտնի է թէ աւելի բարոյական պատճառներ էին՝ քան թէ բնական:

Վատ հաւանական է թէ նաև Դանգէսը և ուրիշ գետեր ալ՝ որ Հնդկաստանի արևելեան ծովեզերքը կ'իյնան, և՝ Եղոսին պէս զանազան ձիւզեր կը բաժնուին, ան կողմի բընակաց քաղաքականութեանը ծաղկելուն մեծ պատճառ եղած ըլլան ատենով:

Իսոր ներհակ, երբոր մէկ ցամաք մը խիստ ընդարձակ է (ինչպէս Իշրիկէն որ 1820 փարսախ երկայնութիւն ու 1660 փարսախ լայնութիւն ունի, և այնչափ ընդարձակութեանը մէջ խիստ քիչ գետեր կան որ երկայն ու նաւարկելի ըլլան), երբոր ցամաք մը խիստ քիչ ապահովնաւահանգիստներ ունի, ու ծոց մը կամ խորշ մը չունի որ գէպ 'ի ան ընդարձակ երկին մէջ մտած ըլլայ, յայտնի բան է որ այսպիսի ցամաք երկիրը հաղորդութիւն չունենալով ուրիշ երկրի բնակիչներուն հետ՝ կարծես թէ պէտք է որ միշտ մեծ մասը անկիրթ մնայ, ու չկարենայ հասնիլ ան աստիճան քաղաքականութեան՝ որուն հասած են աշխարհիս երևելի ազգերը շատ գարերէ 'ի վեր:

Ինդհանրապէս ան ժողովուրդներն որ իրարմէ հեռու զատ զատ կը բնակին (իրենց իրարու հետ հաղորդութիւն ընելուն արդելքը ինչ ալ ըլլայ) իրարմէ աւելի տգէտ և բիրտ են: Հընդկաստանի Տեքան թերակղզին մէջի կունտ ըսուած ժողովուրդը լեռնոտ ու անտառային երկրի մէջ բնակելով, իրենց քովի ժողովրդոցը հետ քիչ հաղորդակցութիւն ունին. ուստի ինչ չուան հիմա սաստիկ վայրենութեան մէջ են: Ի, ոյն վիճակի մէջ են լիվոնիայի բնակիչները, ու Իմերիկայի այլեայլ կողմերը շատ գաղթականներ՝

որ ինչուան հիմա քաղաք չունին: — (Ուիցերիի Շուկա ըսուածնահանգին բնակիչներէն խիստ քիչը կարդալ, գրել, հաշիւ ընել գիտեն, և ամէնքն ալ անթիւ նախապաշարմունքներով լեցուած են. վասն զի դպրոց երթալու համար (որ ձմեռները միայն կը բացուին) ամէն օր երկու իրեք փարսախ, երբեմն աւելի ալ ձամբայ պէտք է ընել՝ ապառած լեռներու վրայէն ու սառերու և ձիւներու մէջէն անցնելով:

Դէրմունեան ու ցրտունեան աղբեցունէլ:

Իւստիւստին գօտիներու մէջ, և մանաւանդ լայնութեան 40 և 60 աստիճաններուն մէջտեղը գարունն ու աշունը կանոնաւոր կերպով մէկզմէկ կը յաջորդեն. ասով ամառուան տաքութիւնը բարեխառն կ'ըլլայ, ձմեռուան ցրտութիւնը առողջարար: Ի՞չ չորս եղանակաց փոփոխութիւնը արևագարձներուն ու թեւեռներուն տակը չկայ: Ի՞րդ ան բարեխառն գօտիներուն տակը կը ըլլայ: Ի՞րդ ան բարեխառն գօտիներուն տակը բնակած են հիմա ան մարդիկն որ ուրիշներէն աւելի կիրթ, քաղաքական ու գիտուն են. ու թէ ցամաքի և թէ ծովու վրայ շատ աւելի կտրձնութիւն կը ցուցընեն: Այնուայ թէ ան երկիրները ուր որ ամառ ըրլար՝ բնակիչները մեծ բաներու յարմարութիւն չունին, կամ գէթ հանձար և ընտիր ախորժակ չունին. անոր ներհակ, ուր որ ամենակին ձմեռ ըրլար՝ տեղացիք ալ չեն՝ եւրոպացիք չոն բնակելով մտածելու կարողութիւննին գրեթէ կը կորսունցընեն:

Ուր որ տաքը խիստ սաստիկ է՝ մտաղները չափէն աւելի կ'ընդարձակին. ուստի ժամացոյցները, ծօճանակները և աստղաբաշխական գործիքները կ'այլայլին, որոնց յարգը իրենց ձշդութեանը վրայ է. ասով միշտ անհամաձայնութիւն կ'ըլլայ աստղաբաշխական հաշիւներուն մէջ:

Ի՞ն երկիրներուն մէջ, ուր որ մնդի.

կը հինգ ամիս կը սառի՝ անկարելի է ծանրաչափական և ջերմաչափական ժիշտ դիտողութիւններ ընել :

Ի՞ն երկիրներուն մէջ, ուր որ թանաքը եօթը կամ ութը ամիս սառած կը մնայ, շատերը և ոչ տող մը բան կրնան գրել կամ շարադրել. ոմանք ալ կապարեայ գրիչ կը գործածեն՝ որ շատ անյարմար բան է :

Չափէ դուրս ցուրտ երկիրներուն մէջ՝ մարդս շատ աւելի բան կ'ուտէ, և կերածը աւելի մսեղէն է. ասով շատ ժամանակ պէտք կ'ըլլայ կերակուր ձարելու համար, և քիչ ատեն կը մնայ մտածելու :

Աբրունեան ու խոնառութեան աղբեցութիւն :

Ա ԵՐԻՆ Խգիպտոսի կլիմային չորութիւնը աս սկուտս ունի, որ բոլորովին անարատ գտնուած են հոն հին ձեռագիրները. յայտնի է թէ աս բանս մեծ դիւրութիւն եր ուսմունք և գիտութիւն սորվելու, որովհետեւ մի և նոյն գիրքը կրնար որդւոց որդի ձեռքէ ձեռք անցնիլ ու շատին օգտակար ըլլալ:

Ի՞նդիլեան կղզիներուն մէջ օդին տաքութեանն ու խոնառութեանը պատճառաւ՝ շատ գժուար և գրեթէ անկարելի բան է զրքերը փտութենէ՝ որդերէ և ձմիներէ անարատ պահելը. ասով ուսման կրթութիւնը աւելի գժուար ու սուղ կ'ըլլայ :

Այսինքն պայծառութեանն ու պղպութեան աղբեցութիւնը :

Ի ՆՉՊԻՍ որ յայտնի է Հունաստանի ու Խտալիայի երկնքին պայծառութիւնը, նոյնպէս ալ ստոյգ է թէ գեղարուեստները աս երկիրներուն մէջ՝ ամէն տեղէն աւելի առաջ գնացին : Ի՞նոր համար է որ Խարոպայի հիւսիսային ազգերը իրենց որդւոյը նկարչութիւն և արձանագործութիւն սորվեցնելու համար՝ զանոնք Փարիզի կամ Լոնտրա չեն իրկեր, հապա Խ-

տալիայի Գիորենցա կամ Հռոմքաղաքները. և հիւսիսային կողմին կարիներն ու արձանագործները միշտ շանցած են թէ ուրիշ կլիմայի մը կարօտ են . և ով որ գեղարուեստից մէջ մեծ անուն ունեցած է՝ Խտալիայի մէջ սորվելով առաջ գնացած է, կամ գէթ հոն բնակիլը կարծես թէ բնական ազգմամբ հարկաւոր սեպած է :

Ի ԱԵԵՆՍԵՐՈՒՆ կողմը գրեթէ միշտ մշուշպատած ըլլալով՝ բան չերենար, և անկարելի կ'ըլլայ աստղաբաշխական դիտողութիւններ ընելը : Պորնէոյ գնացող գաղղիացի իմաստունները, որ միջօրէական աստիճան մը պիտի չափէին հոն, քանի մը անգամ հարկադրեցան ութը տասը օր լեռան գլուխը կենալ, և սպասելոր հիւսիսային հովով մշուշը փարատի, և կարենան իրենց զնութիւնը ընել : Ի Այսպիսի մշուշները թող չեն տար որ հեռագրութեան գործիքներ ու աստղաբաշխական դիտակներ գործածես :

#### ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

Ա ՇԻՆԻՑԱՆԻՆ առածները :

Ը ԱՏ անգամ ոչ միայն մեծամեծ մարդիկ, հապա նաև անոնք որ մըտքերնին դրած են թէ մեծ մարդիկ են կամ ըլլան պիտի, իրենք զիրենք ռամիկ մարդկանց կենցաղավարութեան կանոններէն ազատ կը սեպեն : Ի Այսպիսի մարդիկ խիստ շատ են . և ասոնց համար են մասնաւոր կերպով հետագայ խրատները, որ Ա ՌՈՂԻՆԿԹՈՆԻՆ պէս մեծ մարդը՝ գրած, ու ամենէն առաջ ինքը պահած է :

Ի ՇԽԱՐԴԻՆ վրայ ինչ որ ընես՝ պէտք է նայիս որ ան ատենի մարդկանց անհաջոյ բան չըլլայ . հապա միշտ յար-

<sup>1</sup> Գէորգ Վոշինկթոն անցեալ գարու երեկի մարդկանց մէկն է . ծնած է Ամերիկայի Վերդինիա հահանգը 1733ին, և մոռած է 1793ին :